Ն. 149 ՓԵԽԱՆՈՒՆԻ ՍԱՆԻ 2 ԹԱԶԱՐՖԷՐԹԷՍԻ 1878

ԹԷՐՋԷՄԱՆԸ ԷՖԷՐԵՍ

ՄԻՎՈՍՏԸ ԲՈԼՈՐՔԻՑԷ ԻԼՄԻՑԷ ՎԷ ՄԻԼԻՑԷ

ՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՁԱՄԻ ԵՎ ՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԵՂԻ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

ՍԹԱՄՊՈԼ ԻՆՉԻՆ

Պիր սէնէլիք . . . . . 230 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 130 »
Իկի այլըգ . . . . . 70 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյլէ։

ՎԻԼԱՅԱԹ ԻՆՉԻՆ

Պիր սէնէլիք . . . . . 350 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 170 »
Իկի այլըգ . . . . . 90 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյլէ։
Բօսթա իւճրէթի տախիլ տիր։

Մէմալիքի էճնէպիյէտէ վէ գայիմէ Թէտավիլ ԻԹմէյէն վիլայաթտա, ապօնէ պէտէլի վէ եախօտ բօսթա իւճրէթի, սիքքէյի խալիսէ օլարագ ախզ օլունմագ տըր։

1 ղրուշլուգ գայմէ

ԻՒԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իկի ղրուշ

1 ինճի վէ 2 ինճի սահիֆէլէրէ 10 »
3 ինճիւ սահիֆէյէ . . . . . 6 »
4 ինճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապիյլէ։

ԻԹԹԱ.Ը. Պանգա, Շիրքէթ վէ ու�մուրու սարրաֆիյէյէ այիտ օլանվիզանամը պէհէր սաթըրը իկի ղրուշ

2 ինճի վէ 3 ինճի սահիֆէլէրէ 6 »
4 ինճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Լիրա 100 ղրուշ հիսապիյլէ։

Մէվատտը նաֆիայա տայիր մուպահասաթ մէճճանէն գապուլ օլունուպ, պիլ իֆթիխար տէրճ իտիլէճէք տիր։

1 ղրուշլուգ գայմէ

Իտարէխանէսի Սթամպօլտա Ֆիւրքճի խանընտա նումէրօ 7 տէ վէ Մարպասը Էինէ մէգիւր խանտա նումէրօ 26 տա տըր։ — Ղազէթամըզա այիտ թեաֆթեյի մեվատ հագգընտա, տօղրուտան տօղրույա իտարէխանէմիզտէ Տիրյան աղա ճիվէյէկեանա միւրաճաաթ օլունմասը յազըմ կէլէճէկի կիպի, թեաֆթեյի մեքեաթիպին տախի անընճ նամընա կէօնտէրիմէսի իգթիզա իտէր։

ԱՍԻԱՆԷ Ջ ՓԵԽԱՆՈՒՆԻ ՍԱՆԻ

ԹԷՎՃԻՀԱԹ

Պահրիյէ նազիրը Տէվլէթլու Սայիտ բաշա հազրէթլէրինէ ռիւթպէի սամիյէի վէզարէթ վէ միւշիրի թէվճիհիյլէ մապէյնի հիւմայունու միւիւքեանէ միւշիրիյէթի տախի իլավէթէն էօհտէսինէ.

Զապթիէ նազարէթի ռիւթպէի սամիյէի վէզարէթլէ Պէյօղլու մութէսարրըֆը Տէվլէթլու Մէհմէտ բաշա հազրէթլէրինէ թէվճիհ պօյրուլմուշ տըր։

ԱՀՎԱԼԸ ՀԱՐՊԻՑԷ ՎԷ ՍՈՒՐԷԹԻ ՄԻԻԹԱՐԷ ՔԷ

Ռուսիանընը Ռումէլի գօմանտանը Կրան Տիւք Նիգօլա թաբաֆընտան վիրուտինէ ինթիզար օլունան ճէվապ տիւն սապահ վասլ օլմուշ վէ խիւլասայը հիւքմիւ կէրէք սուլհ շարթլարընընը էսասընը դօյմագ, վէ կէրէք միւթարէքէյէ տախի ֆիիլէն վիճուտ վէրմէք իչին քէնտիսի պիզզաթ Դըզանլըղա կէլէճէյի պէէանը.լա տէվլէթի Ալիյէ թարաֆընտան նասպ օլունան մէհմուրլարընը տախի իրսալի խուսուսունտան իպարէթ պուլունմուշ տըր։

Իշպու ճէվապ Տէրսաատէթէ ալէսսապահ վասլ օլտուղունտան հիյէթի վիւքէլա տէրհալ Պապը Ալիտէ պիլ իճթիմա տիւն կէճէ սաաթ իքի պուչուղա գատար միւզաքէրէտէ տէվամ իլէ, Նամըգ բաշա վէ Սէրվէր բաշա հազրաթընընը մէհմուրէն վէ մուրախասէն Դըզանլըղա իգամէտի իթթիֆագը արայը վիւքէլա իլէ թէնսիպ օլունմրագ, թարիմաթը լազըմէսի տախի տրիզ ու ամիդ քէնտիլէրինէ թէֆհիմ օլունմուշ տըր։

Ահվալը հարպիյէյէ կէլինճէ, տիւնքի կիւն մէյտանը ինթիշարէ չըգան սէօզլէր պիր աղ թէլաշլըճա օլուպ, էղան ճիւմլէ Ռուսլարընը քեանունի էվվէլ օն եէտիսինտէն եանի Ինկիլթէրրա բարլամէնթօսունուն քիւշատընտան մուգատտէմ, պէհէմէհալ Էտիրնէյէ վասըլ օլմագ իչին, ֆէվգէլ ատէ զայրէթ իյլէտիքլէրի վէ հաթթա Զբրբանա տախի վասըլ օլտուգլարը, վէ Սիւլէյման բաշա հազրէթլէրի իսէ մայէթինտէ պուլունան թապուր վէ թօբլարլա թաթար Բազարճընտան Ֆիլիպէ վէ օրատան տախի Էտիրնէ իւզէրինէ ավտէթ զայրէթինտէ օլուպ, ֆագաթ օրալարտան թօբլանան քիւլիյէթլի մուհաճիրին օրտույու հիւմայունա պիրլիքտէ կէլմէյէ չալըշարգլարընտան, վէ պու հալտէ զբմէնտրքէր քիֆայէթ իթմէտիյինտէն հարէքէթ պէթաէթ քէսպ իթմէքտէ օլտուղու սէօյլէնմէքտէ իսէ տէ, պու մալիւմաթ բէսմի վէ գաթի օլմամաղլա պէրապէր, ալտըղըմըզ մալիւմաթը սահիհէ վէ մէվսուգէյէ կէօրէ, տիւշմէնին հալի տախի ղայէթ բէրիշան վէ օթ վէ եէմ պուլամատըգլարընտան տօլայը, թէքմիլ սիվարիսինի Պալգանընը էօթէ թարաֆընա իատէ վէ սէվգ իթմէյէ մէճպուր օլաճագ մէրթեպէտէ տիկէր կէօն օլուպ, հաթթա Հրան տիւգ Նիգօլանընը բէվիշի իշարընտա, միւթարէքէ վէ սուլհոն իսթիճալինի իշրապ իտէր պիր շիվէի մախսուսէ կէօթէրիլմէսի տախի պու գազիյէյի մուէյիէտ պուլունմաղլա, պիմէնիսի Թաալա օլ գատար թէլաշ վէ իգթիրապ կէօսթէրիլէճէք պիր հալ օլմատըղընը շայանը էմնիյէթ մալիւմաթտէն օլմագ իւզրէ արզ իյլէրիզ։

Վ.-ԷԼ

ՏԱԽԻԼԻՅԷ

— Էսկի Զաղարա վէ Եէնի Զաղարա վէ Դարլօվա վէ Զբրբան թարաֆլարընընը տիւշմէն էլինէ կէչտիյինի վէ Դօյունճուգտա մուհարէպէյէ տէվամ իտիլմիյինի պագը զաղէթալար եազըյօրլար։

— Զաթալճատա պագը միւնասիպէթսիզ հալէրին վուգուլինտէն նաչի Զաթալճա գայմագամլըղը հիյէթի իտարէսի խսթիհքեամիլարընը պէրի թարաֆընտա օլան Հատըմ քէօյիւնէ նագլ իթմիշ տիր։

— Խըրքվիյէթի ճէլիլէի Մըսըրիյէ թարաֆընտան թէտարիք օլունան մըգտարը մալիմ ասքէր հէման եօլա չըգարըլմագ իւզէրէ պուլունմուշ տըր։

— Տիւն կիճէ վիւքէլայը ֆիխամ Պապը Ալիտէն մապէյնի հիւմայունա ազիմէթլէ, մութարէքէ հագգընտա նէթիճէյի միւզաքէրաթը հուզուր Շահանէյէ արզ իթմիշլէր տիր։

— Ղազի Օսման բաշա հազրէթլէրի թարաֆընտան աթիտէքի թէլէկրաֆլար չէքիլմիշ տիր։

Քիշնէֆ 11 քեան. սանի

Զաթը Ալիի Սատրազամիյէ

Ալտըղըմ իհսանը Ալինիզէ պէեանը թէչէքքիւր իլէ պէրապէր, վաթանտաշլարըմա իթթիհիմ խըզմէթ իւզէրինէ, հիւսնիւ նազարլարընա մագհար օլմագա մուվաֆֆագ օլտուղումտան մէմնուն վէ միւթէչէքքիւր օլտուղումու պէեան իտէրիմ։

Քիշնէֆ 10 քեզա

Պապը վալայը Սէրասքէրիյէ

Քեանունի սանինին իքինճի բաղար էրթէսի կիւնիւ Շարգօվա կիթմէք իւզրէ պուրատան հարէքէթ կիյէտիմ, օրատա իգամէթէ մէմուրուզ։

ՂԱԶԻ ՕՍՄԱՆ

—

Կիրիտտէն 1 քեանունի սանի Թարիխիյլէ Տէյլի Թէլէկրաֆ ղազէթասընա աթիտէքի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր։

Պու կիւն խրիսթիյանֆամիլեալրը Բէթմօսա կիրմէք իսթէտիքլէրինտէ, Իսլամ ահալիսի դաբուլարը գաբայըզ ֆիւզէրլէրինէ հիւճիւմ իթմիշլէր վէ էլլէրինտէ դամալար օլտուղու հալտէ Ինկիլիզ գօնսօլօսունու գօվալամըշլար տըր։ Ասքէր միւտախէլէ իտիւպ իչի մէն իթմէմիշ տիր։

—Բօմա 2 քեան. սանի

Իթալի՝ զազէթասը, Իթալիա հիւքիւմէթինին թէտարիքեաթը ասքէրիյէտ պուլունտուղունու թէզիպ վէ հիւքիւմէթին էֆքարը հարպճուեանէտ օլմատըղընը պէյան իտէյօր։

—Բարիս 2 քէզա

Եալ պաշը մինասիպէթի իլէ էլիզէ սէրայընտա վերիլէն զիյաֆէթտէ մարէշալ Մագ-մահոն շէօյլէ սեօյլէմիշ տիր։

78 սէնէսինին պէօյլէ լաթիֆ պիր հավա իլէ տուխուլ իթմէսի, էյի պիր իմարէ տիր. մէմուլ իտէրիմ քի պու սէնէմիզ զայէթ բահաթ վէ ասայիշ իլէ կէչէր վէ կէչէն սէնէնին միւշքիլաթընա տիւշար օլմայըզ։

—Լօնտրա 2 քէզա

Տօն Դարլօս պուրայա վասըլ օլտու։

Պապը Ալի թէրաֆընտան Միտհաթ բաշայա Լօնտրատա պիր մէմուրիյէթի մախսուսէ վերիլմիշ օլտուղու մերվի տիր։ Միւթարէքէ շարթլարընընը թէգարրուրու իչին միւթթերճիմ Բիւշտի բաշա հազրէթլէրինին մէմուրէն օրտուկեահա կէօնտերիլէճէյինի Կլօպ զազէթասը եազըեօր։

—Բօմա 2 քէզա

Մ. Կամպէթանը Իթալիայա վուգու պուլան սէյեահէթինէ, բօլիթիգաճա պազը մանալեր վերիլմէքտէ վէ իլերիտէ զուհուրու մէլհուզ օլան վուգուաթ վէ միւշքիլաթէ մուգավէմէթ օլունմագ իւզրէ, Ֆրանսա իլէ Իթալիա պէյնինտէ պիր իթթիֆագ գարարլաշտըրըլմասընա մէպնի պուլունմագտա օլտուղու սէօյլենիյօր իսէ տէ, պունուն ասլ ու էսասը եօգ տըր։

Էրզրում 30 քեան. էվ.

Ճէնէրալ Մէլիգօֆ (եօրթուլար իչիւն) Թիֆլիսէ ազիմէթ իթտի. օնուն եէրինէ ճէնէրալ Հայման, պիւթիւն Անատոլու Ռուսիա ասքէրինէ վէքիլ գօմանտան նասպ օլունտու։

Ճէնէրալ Մէլիգօֆուն եէկէնի տիկէր ճէնէրալ Մէլիգօֆ պիր սվարի ֆըրգասը գօմանտանը օլտուղու հալտէ Հինց թէրաֆլարընա պիր քեշֆ վէ թաարրուզա կիթտի։ Էրզրումտան օն ի.քի վիլ ուզագտա օլան Մատրաք քէօյիւնէ վասլ օլտու, մայէթինտէ տէօրթ ալայ տրակօն ասքէրի վար ըտը։

Պիթլիս իլէ Վան արասընտա օլան պիրզագ քէրվանընտա զապթիթտի։ Էրզրում օվասընտա խայլը Ռուսիա ասքէրի օլտուղունտան, պունլար իլէ պիրլէշճէք տիր։ Իսմայիլ Հաղգը բաշա ռիւթպէի միւշիրի իլէ տէօրտիւնճիւ (Էրզրում) օրտուսու գօմանտանը նասպ օլտու. Էրզրումտա չէքիլէն պէօյիւք պիր տարլըզա օլտուգճա պիր չարէ պուլտու. պու ճիւմլէ իլէ մէքիւլաթ հալա աշբրը պահալը տըր, խասթալըգ չօգ տուր, վէ սօվուգ զայէթ շէտիտ տիր։

Ճէնէրալ Մէլիգօֆ ռումի յունուարընն իչինտէ Թիֆլիստէն ազիմէթ իտէճէյինտէն, օնտան էվվէլ Էրզրումա պիր հիւճիւմ մէմուլ օլունմայօր։

Էրզրում քեանունի էվ. 31

Մէլիգօֆուն օրտուսու իլէ Տէր Ղուկասօֆուն օրտուսունուն Էրզրումուն գրպլէ թէրաֆընտա պիրլէշճէքլէրի բէք եազընը տըր. Բասլար տիւզիլէ Պայպուրթ թէրաֆընա եիւրիւմէքտէ տիրլեր, Օսմանլըլար տա արգալարընտան։

Պիր Ռուսիա զօրու Էրզրումտան եարըմ սաաթ ուզագտա օլան Սօուգ Զէշմէ թէրաֆընա վասլ օլտու իսէ տէ, Իսմաիլ բաշա պունլարա գարշի թօբլար իլէ սիվարի կէօնտերիյինտէն կէրի գօվալանտըլար։

Պէլկրատ 1 Քեանունի սանի

Պօսնատա օլան Օսմանլը ասքէրի, Տրինա նէհրինի կէչիպ, Սըրպ մէմալիքինէ թէճավուզ իթմէք իւզրէ իմիշլէր։

Պէլիգրատտան վարիտ օլան պիր թէլէկրաֆ մասլինէ նազարէն, Օսմանլըլար Բիրօթտան (Շար քէօյիւնտէն) կէրի չէքիլտիքլէրինտէ պարութ մահզէնլէրինի աթէշէ վերտիքլէրինտէն, մէմլէքէթտէ խայլը պինալեր եըգրըմշ տըր։

Պիր գօլ Սըրպ ասքէրի Բրիսթինա իւզէրինէ եիւրիւմէքտէ տիր։

Պօսնատան օն պին գատար մուհաճիր, Սըրպ մէմալիքինէ տուխուլ իթմիշ տիր։

Բէթրսպուրգ 31 քեան. էվ։

Բէսմի խապէրլէրէ նազարէն, Պաթում բիշկեահրնտա տուրան Օսմանլը զբրհլը վաբօրլա իւզէրինէ սալտըրմագ իւզրէ Գօնսթանթէն վաբօրու իլէ տէօրթ գբթա քէնտի քէնտինէ եիւրիւր թօրբիլ սանտալարը կէօնտերիլմիշ տիր, վէ պու թօրբիլէր գաբատան Մագարօֆ գօմանտասընտա իմիշլէր. պունլարընն պիրիսի Ճանի Զէշմէ իսմինտէ օլան տիկէր Սինօբ իսմինտէ օլան իլէ պիր զբրհլը իւզէրինէ սալտըրըլըպ, բաթլամըշ իսէլեր տէ, զբրհլը.յա պիր քէտէր վերմիշ օլուպ օլմալերի իւզէրինէ սիւքիւթ իտէյօր. հավա զայէթ գարանլըգ իմիշ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ագանս Հավաս

Լօնտրա 12 քեան. սանի

Պու կիւն միւնագրատ օլան մէճլիսի վիւքէլա իքի սաաթ իւշի չէյրէք սէվամ իթմիշ տիր։ Մէպուսանտան Մ. Ռուպօգ միւնթէխիպլէրինէ կէօնտէրտիյի պիր մէքթուպտա, շիմտիքի ճէնկին հագսըզլըզընը պիլ իրայէ Ռուսիանընն թէվսիի արաղի՝ իթմէսինին ինկիլթէրրաճա հարպա սէպէպ ատտ օլունաճաղընը պէյան իթմիշլէր տիր։

Մալթա 13 քեան. սանի

Ամիրալ Հօրնպի պու կիւն Լօնտրատան ալմըշ օլտուղու պիր թէլէկրաֆնամէ իւզէրինէ էրքեանը հարպը.յա Սուլթան նամ զբրհլը.յա զարպ թարաֆընա կիթտի։

Բօմա 12 քէզա

Վիգթօր Էմմանուէլին ճէնազէ ալայընընն Բօմա քիլիսէլէրինտէն պիրինէ նագլ օլունմասընա միւսատտ իթտի իսէ տէ, պիր պազիլիքէ (մայր եկեղեցի) նագլինէ մուվաֆֆագաթ իթմէտի։

Բարիս 13 քէզա

Ֆրանսըզ էսհամը	109–02 1/2
Գօնսօլիտէ աչըլտը	9–60
« գաբանտը	9–50
Շըմէնտըֆէր	29–75

Լօնտրա 13 քէզա

Ինկիլիզ էսհամը	95
Գօնսօլիտէ աչըլտը	9 2/16
« գաբանտը	9 7/16

ՀՐԱՒԷՐ

ԱՌ՝ՀԱՅ ԳՐԱՇԱՐՍ

Անցեալ Ընդհանուր ժողովոյ մէջ վիճաբանութեան ենթարկուած Հայ Գրաշարաց Ընկերութեան Կանոնադրութիւնը տպագեալ և բոլոր Գրաշարաց հաղորդուած էր անոնց դիտողութիւնները առնելու համար, և մանաւանդ երեւելի Հայ Գրագիտաց ոմանց խոհուն դիտողութիւններուն ալ յանձնուած էր։ Այս անգամ բոլոր այս դիտողութիւնները Գրաշարաց Ընդհ. ժողովոյ դաշտնի քուէարկութեամբ կազմեալ առժամանակեայ մասնաժողովոյս կողմանէ ամփոփուելով, ժամանակիս յարմար գործադրելի Կանոնադրութիւն մը խմբագրած է որ Գրաշարաց Ընդհ. ժողովոյ պիտի ներկայացնէ զայն ի վաւերացումն։

Ուստի կը հրաւիրուին ամէն Հայ Գրաշարները յառաջիկայ կիւրակէ, յունուար 7 ճիշդ ժամ 5 ներկայ գտնուիլ Ղալաթիա Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ Ամենափրկչեան Ուսումնարանը։

Ի Դիմաց Մասնաժողովոյ
ՆՇԱՆ ՊԷՐՊԷՐԵԱՆ
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ

1878 յունվար 2.
Կ. Պոլիս։

1877

Էն էսկի զէմանլարտա, սէնէլէր կէչէր, սէնէլէր զայ օլուրտու. չիմտի տէ սէնէլէր կէչէր ֆագաթ զայ նլամազ։

Քիւրրէի զէմինին չէմսին էթրաֆընտա օլան տէվրանը իլէ հասըլ օլան ջէնէլէր, վագէթ ճիհէթի իլէ օ գատար պիրիպիրինէ պէնզէր քի, պունլարը պիրիպին-տէն ֆէրգ իթմէք գապիլ տէյիլ տիր։ Շիմտիքի պիր սէնէ նէ իսէ, պէշ պին, օն պին վէ տահա զիեատէ պին սէնէ էվվէլքի վէ սօղրաքի սէնէլէր տէ երինէ օ տոսր վէ օ օլաճագ տըր։

Սէնէյի սէնէտէն ֆէրգ իթտիրէն՝ նէ այլար տըր, նէ տէ իլք պահար սօն պահար եազ վէ գըշ մէվսիմլէրի տիր, պունլար հէր սէնէ իչիւն պիր տիր. վէ սէնէլէրէ բագամ վազ իտէրէք սայմամըշ օլսաք, պիր ատամ վագթա հանկը սէնէտէ պուլունտուղունու պաչգա հիչ պիր ալամէթլէ քէշֆ իտէմէզ։ Իմտի սէնէյի սէնէտէն ֆէրգ իթտիրէն, սէնէ զարֆընտա կէլէն կէչէն վուգուաթ տըր, սէնէ սէնէտէն ֆէրգ իթմէզ ֆագաթ վուգուաթ վուգուաթտան ֆէրգ իտէր։

Հանկը սէնէտէ պիր վուգուաթ օլմազ, եախօտ օլուր տա թէվարիխէ գայտ օլմազսա, ինսան իչին օ սէնէ զայ օլմուշ սայրլըր։ Ինսանլար եազը վէ թարիխ իճատ իթմէզտէն նէ գատար պին սէնէ կէլմիշ կէչմիշ իսէ, ճիւմլէսի տէ ինսան իչին զայ օլմուշ պէթմիշ տիր։ Եազը վէ թարիխ իճատ օլալրտան պէրու տախի հէր գաչ սէնէնին վուգուաթը գաչէմ պընքպ հրֆզ օլունապիլմիշ իսէ, եալընըզ ջնլար պաչի օլալ, գուսուրու երինէ զայ օլմուշ պէթմիշ տիր-

Լաքին պու սօն տէհրլէրտէ, միլէթը միլէթէմտտինէ մէյանընտան արթըգ սէնէ զայ օլմազ։ Հէր սէնէնին վուգուաթ մէճմուաքնը պիր տէվլէթ տէ, պիր միլլէթ տէ, պիր ֆէրտտէ խազինէյի եվրագընտա հրֆզ իտէպիլիր։

Պու ճիհէթլէ ինսանըն էսմրիւ, տէյիլ ալթմըշ սէքսէն երիւզ սէնէյէ, իլլա պէշ երիւզ պին վէ պէշ պին սէնէյէ պալիզ օլապիլիր։

Մէքթէպլէրտէ եա խանէլէրտէ թարիխ էօյրէնէն քիմսէլէր, թէվարիխի ճիհանը գաչ սէնէլիյինի թահսիլ իտէպիլիր իսէ, օ գատար սէնէ եաշամըշ, եախօտ օ գատար սէնէ էվվել տիւնեա-յա կէլմիշ օլուրլար։ Նասըլ քի պիր ինսան էսմրիւնիւն սէնէլէրինի սէրկիւզէթի իլէ խաթրա կէթիրիր պէօյլէ տէ թէվարիխ աչնա օլան պիր քիմսէ չ քէնտինտէն էվվել կէլէն կիտէն ինսանլարը էջմրիւ իլէ տէ եաշամըշ օլուր։ Մէսէլա պուչ կիւն մէկթէպտէն չըգան պիր թալէպէ, Պոնարարթը սէքսէն պու գատար սէնէ ագտէմ Մքսըրա կէլմիշ օլուտուղունու պիլմէք իչիւն հաճէթ տէյիլ տիր քի երիւզ եա երիւզ երիրմի սէնէ եաշամըշ օլսուն քէնտիսի օն եա երիրմի եաշընտա տա օլսա սէքսէն եա երիւզ սէնէլիք վագաչարա քէնտի կիւնիւնտէ վէ քէնտի կէօզիւ էօնիւնտէ վուգու պուլույօր կիպի։ վագթի օլապիլիր։

Վէ մատամ քի ագլը պաչընտա օլան պիր ինսան նէ գատար չօգ եաշարսա օ գատար թէճրիւպէ սահիպի օլուր վէ կէչմիշտէն կէլէճէք իչիւն տայիմա իսթիֆատէ իտէր, պիր միլէթտէ տէ թէվարիխ աչնա օլան էֆրատ նէ գատար չօղալրը իսէ, օ գատար տա թէճրիւպէ սահիպի չօղալմըշ օլուր վէ գապիլ օլուպ տա երիւզ իքի երիւզ եա պէշ երիւզ սէնէ եաշամըշ օլան ինսանլարըն կէչմիշինտէն կէլէճէքլէր իչիւն նէ իսթիֆատէ օլունապիլիրսէ, անլէրտէն տէ այնը իսթիֆատէ օլունապիլիր։

Կէչէն 1877 սէնէսի պիզէ նէ տէրէճէ պէտպախթ վէ պէտֆալ պիր սէնէ օլտու թարիֆէ հաճաթ տէյիլ տիր. պունա պիզ պաչգա հիչ պիր սէպէպ արամայրպ, եալընըզ երիւզ եա երիւզ էլլի սէնէլիք թէվարիխիմիզի օգուսմամըշ օլտուղումուզա եախօտ օգումուշ իսէք, ունութմուշ օլտուղուսմուզա համ իտէրիզ, վէ պու հալտէ միլէթիմիզ էօմրիւնիւն երիւզ երիւզ էլլի սէնէսինի զայ իթմիշ օլտուղումուզու ազիմ թէէսիֆլէ եատ իթմէմէք գապիլ օլամազ։

Երիւզ էլլի սէնէտէն պէրու այնը սէպէպլէ զուհուրա կէլէն մուհարէպէլէրտէն միք իւ միլլէթին նէ ազիմ խասարաթ վէ խարապաթա ուղրամըշ օլտուղունու ունութմամըշ օլայտրգ, թէքրարընա հաճէթ կէօրմէյէճէք տէրէճէլէրտէ պիր թէտպիր պուլունամազ տէյիլ իտի։ Լաքին արթըգ կէչմիշտէն պահս իթմէք ապէս օլուպ, չիմտի պիզէ լազըմ կէլէն հիչ օլմազսա շու տահա իքի կիւն ագտէմ խիթամ պուլան 1877 սէնէսինի օլսուն ունութմամազ վէ ունութտուրմամազ տըր քի, պարէմ պիզտէն սօնրա կէլէնէր տէ անտէն իսթիֆատէ իտիպ, պու կիւնքի պիզիմ պուլունտուղումուզ հալտէ պուլունմասընլար։

Կէչէն սէնէ երինէ շու մահը քեանունի սանինին ալթըսընտա Պապը Ալիեէ թէճէմմիւ իտէն Մէհլիսի ումումինին ահվալը հէնիւզ քիմսէնին խաթրընտան չըգմամըշ տըր զանն իտէրիզ։

Իքի սէնէտէն պէրու պիւթիւն էվրօբա տիրլօմաթլարընըն մէչղուլ օլուպ, հալ իտէմէտիքլէրի պիր մէսէլէյը ազիմէյի իքի սաաաթտա հալ իթտիրմէք նիյէթի իլէ տավէթ օլունան պիր մէճլիս քի, պիր էլ իլէ թահրիգ օլունան մաքինա հիյէթինէ կիրիպ, իքի երիւզ էլ իլէ պիր մաղպաթա միւհրլէմէքտէն պաչգա պիր չէյ եաբամատը, վէ գենֆերանս գըեաֆէթի իլէ Ասիթանէտ մունթազը օլան պիւթիւն էվրօբա հիյէթինի մաթ վէ մէյուս իթտիրնէ՞ պէտպախթ կիւն իմիշ օ կիւն։

Իշթէ 1877 սէնէսի պէօյլէ պաչլատը, պէօյլէ տէ պիթան. եանի իշ ագըլ գուվվէթի իլէ կէօրմէք իսթէնմէյիպ, գօլ գուվվէթի իլէ կէօրմէք իսթէնտի. տիչիւնիւլմէտի քի պիրի պիրինէ չարբան իքի գուվվէթ պիրի պիրինի բարալամագտան պաչգա պիր նէթիճէ հասըլ իտէմէզ, հաթթա իքի գուվվէթ պիրի պիրինէ միւսավի օլմատըգը հալտէ, պէօյիք քիչիյիչիւ բարալար։ Լաքին օլան օլտու, օլաճագա պագալըմ։

Պիր սէնէլիք վուգուաթ, պիղէ տէրէճէյի քիֆայէտէ պէեան իթտի զանն իտէրիզ. թօք վէ թիւֆէնք վէ գըլըճ իլէ հալլ օ-ունամաեան պիր մէսէլէ, անճագ ագլ իլէ հալլ օլունապիլիր, պունա իսկեաթ օլմուշ իսէք, 1878 սէնէսի պիզիմ իչին ագըլ սէնէսի օլմալը տըր, վէ գօլ իլէ զայպ իթտիյիմիզի անճագ ագլ իլէ եէրինէ գօյապիլիրիզ։

Զօգ տէֆա աէմիշ իսէք տէ, պիր սօն տէֆա տահա տէմէյէ մէճպուրուզ։ Ագլը օլան աղնարքի, պու վագթի խայալաթ իլէ ցինեատա մէվճուտ պու գատար ալթուն, վէ պու գատար հիքմէթլի մաքինալար վար իքէն, պիրինի գազանմայը վէ տիկէրինտէն իսթիֆատէ իթմէյի թէրք իտիպ տէ, ասլը եօգտան պիր քիմեա իլէ ալթուն եաբմայա, եախօտ գավանինի թապիսթ խարրճնա հարէքէթը տայիմիյէ իճբարը նա չալըշմատա դալգըշմամալըերզ։

Կէօզիւմիւզիւն էօնիւնտէ օլան պունտա միլէլը մուազղամանընը սերվէթ, գուտրէթ վէ մամուրիւեէլէրի քիմեաիլէ ալթուն եաբմագ, եախօտ հարէքէթը տայիմիյէ խայալաթընտան հասըլ օլմանրգպ, ճիւմլէսի ագլ վէ ֆիքր մահսուլու տուր։

Այնը սէպէպէն հէր եէրտէ այնը էսէր հասըլ իտէր օլտուղուս պիր գազիյէյի միւսելլէմէ օլտուղունտան, պիզտէ տէ թըպգը պէօյլէ օլուր էկէր էսպապընա թէէպպիւս իտէպիլիրսէք։

Իմտի չալըշալըմ, վէ եախօտ չալըշմագ իսթէյէլիմ քի կէչէն 1877 սէնէսի պիզիմ ճէհալէթ վէ խայալաթ տէվրիմիզին սօն սէնէսի, վէ 1878 սէնէսի պիր տէվրը մագուլ վէ մէսուտէ պիտայէթը մէյմէնէթայէթ օլսուն։ Պիաճնի-հի թաապա տէստէսթը թէղէքքիւր օլան պիր միւթարէքէ թասավվուրու, պունա պիր մուգատտիմէյի խայրիէ օլաճագ տըր։ Պինաէն ալէյհ լութֆու ինայէթը պարիյէ թէվէքքիւլէն իչպու 1878 սէնէսինին, պիր սէնէի ամիմէթիւլ մէյմէնէ օլմասը թէմենիաթը իլէ, ճիւմլէ իլէ պէշապէր գարիուսու խալիսէթնումունուզու տախի. խասսէթէն թէպրիք իտէրիզ։

Ց. ՎԱՐԴԱՆ

ԱՀՎԱԼԸ ԻՆԿԻԼԹԷՐԻԱ

Վագաա Բարլամէնթ քիչատ օլունմատըգճա, ինկիլթէրրա ահվալը հագգընտա տէրէճէի մաթլուպէտէ մալիմաթը սահիհէ իթթա իթմէք գապիլ կէօրիւնմէզ իսէ տէ, սօն բօսթա իլէ վարիտ օլան էվրօբա զաղէթալէրինին միւնտէրիճաթընա տա նազար օլունտուղու հալտէ, մէսէլէ-ը շարգիյէ հագգընտա կէչէն հաֆթա, ինկիլթէրրատա ալէվկիր օլան հըրա իւ հէբարէթին կէրէյի կիպի թէքին օլմագտա օլտուղու տա կէօրիւնմէյէճէք տէրէճէլէրտէ տէյիլ տիր։

Դրալիչա հազրէթլէրի պիզզաթ Բարլամէնթի աչաճագ տէյի իյան օլունմուշ իքէն, չիմտի Բարլամէնթի թէչրիֆ իթմէյիպ պիլ վասէթա քիչատ իտէճէյի, Բարլամէնթի էվվելքի էհէմմիյէթինի զայպ իթտիրիր օլմասա տա, պիւթիւն պիւթինէ տէ մանասըզ յիլ տիր։

Վիւքէլատան Լօրտ Գարնարվոնուն սօն նութգու քի, ինկիլթէրրանընը հալա պիթէրաֆլըգ բօլիթիգասընտա սապիթ գատէմ օլաճաղընը միւպէյին տիր, նէթիճէսի պիր օլարագ, ինկիլթէրատա իբի հիսս հասըլ իթմիշ տիր։

Նութգու մէզքիւր շու սօն կիւնլէրինտէ Լօրտ Պիգօնսֆիլտին թէհտիտամիզ աթվար վէ հարաբեաթընա ճէվապ վերմէտիյինտէն, եա օ տուր քի գապինէթին բօլիթիգասը թէպտիլ օլմուշ, եա եօգսա վիւքէլա պիրիպիրինէ մուպային իքի էֆքեարտա օլուպ, Լօրտ Գարնարվոն եաընըզ պիր գրսմընը միւթէրճիմի տիր զանն օլունույօր։

Լաքին էքսէրիյէթ, գապինէթին իքի թէրաֆ օլմասընը մէմուլ իթմէյիպ, Լօրտ Ցէրպի, Լօրտ Սալիզպիւրի վէ Լօրտ Գարնարվոն բօլիթիգասընը, (քի հալա պիթէրաֆլըգտա սապիթ գատէմ օլմագ բօլիթիգասը տըր) Լօրտ Պիգօնսֆիլտինհարպ բօլիթիգասընա զալէպէ իթմիշ օլմասընը տահա գիատէ մէմուլ իտէրլէր։

Չիւնքի Պիգօնսֆիլտ թէրաֆտարը օլան պիր գաչ զաղէթա հէր նէ եաղարսա տա եաղսընը, հէվգէվէթը հալ պու տուր քի ինկիլիզ միլէթինէն պէօյիք էքսէրիյէթի մուհարէպէ իսթէմէյօր, վէ իսթէմէտիյինի տէ հէր վիլայէթտէն վիւքէլանընը իւզերինէ եաղմուր կիպի եաղտըրտըգլարը, վէ պու սէնէյէտէք էմսալի հիչ պիր մէսէլէտէ կէօրիւլմէմիշ հատտ իւ հիսապա կէլմէզ արզու մահսէքլէրի իլէ պէյան իտէյօրլար։

Պու հալէ նազարէն պիզ չիմտիտէն թահիւտ իտէպիլիրիզ քի Բարլամէնթտէն տախի, պու պիթէրաֆլըգ բօլիթիգասընը պիր էյամ իչիւն օլսուն թաստիգ վէ թէյեիտտէն պաչգա պիր ահքեամ չըգմայաճագ տըր։

Պունտան ագտէմ բէյֆնա տիչտիւքտէն սօղրա, Պապը Ալի պիլ ճիւմլէ տիվէլէ թահրիր էյլէտիյի միւզեքքերէյի ըէսմիյէտէն մաաա, ինկիլթէրրայա պաչգաճա պիր միւրաճաաթ իթմէսի տէ մէմուլ տուր, տէմիշ իտիք, սօն բօսթա իլէ կէլէն զաղէթալէր պու մէմուլիմիզի քեամիլէն թաստիգ իթմիշ տիր։

Պունլարըն քիվյէթինէ նազարէն Պապը Ալինին պու սօն միւրաճաաթը իւզերինէ, ինկիլիզ գապինէթի Ռուսիա գապինէթինէ թահրիրաթը ըէսմիյէ եաղըպ Պապը Ալինին սուլհա մէյլ իւ բաղպէթ կէօսթէրտիյինի իսպար էյլէմիշ տիր, վէ Ռուսիա գապինէթի տախի գապուլ իտիպ, ֆագաթ չիմտի ճիւմլէյէ մալիմ օլտուղու վէճհիլէ էվվէլ պէ էվվել պիր միւթարէքէյէ լիւզում կէօրմիշ տիր։ Ինկիլիզ գապինէթի տէ Ռուսիանընը պու միւրատընը Պապը Ալիյէ թէպլիղ իտիպ, մուճիպինճէ իճապը իգթիզասընա պագըրմագտա տըր։

Իչին սիւրէթը զահիրէսի պու մէրքէզտէ իսէ տէ, ինկիլիզ գապինէթի նէ շարթ իլէ Ռուսիանընը սուլհա բաղը օլաճաղընը պիլմէյէրէք պէօյլէ ալէլամեա պիզէ միւթարէքէ նասիհաթը վերէմէզ իտի։ Պունու ինկիլիզ պիլմէմէզլիք իտէմէզ վէ իհթիմալ տըր պիզէ տէ մահրէմանէ պիլտիրմիշ տիր։

Հալ պու քի պունուն նէ օլտուղու մէյտանա չըգմատըղընտան վէ չըգարըլամագ տա օլտուղունտան պաղը Ինկիլիզ կազէթալրը պունու ինկիլթէրրայա պիր թահգիր սայըպ աղ շամաթա իթմէմիշլէր իսէ տէ, չիմտի օնլարտա իսկեաթ օլուպ սէպէրինի քէսմիշլէր տիր։ Պունլարըն ճիւմլէսի չիմտիլիք իտէի սուլհա պէօյիք իւմիւտլէր վերիր։

Ց. ՎԱՐԴԱՆ

Բէթրօպուրկ 18 քեանուն էվ. Բէճնա տիչտիւքտէն սօնրա, Բէթրօպուրկտա պիր թագրմ չէհ-բայինլէր իճրա օլունուպ, պունլար տա պիթտիքտէն սօնրա, Ռուսահալիսի իչին պիր միւլահազա վագթը տա կէլմիշ տիր։

Ռուսիանընը հիյէթը ասքերիյէսի հէր նէ գատար արգգաթա չայեան իսէ տէ, էզհանը ամմէյի էն զիատէ մէշղուլ իտէն, Ռուսիանընը հիյէթը բօլիթիգիյէսի տիր։

Պու բօլիթիգանընը նէթիճէսի միւսալէհէյի տէյլէթ իքէպիլէճէք մի, Թուսիատա Հէր քէս պու սիվալի իտիպ քիմնէ պիր Ժուսքիթ ճէվապ վերէմէմէքտէ տիր, չիւնքի պու ճէվապ նէ Բէթրօպուրկտան վերիլէպիլիր նէ տէ Պուքրէշտէն, իլլա Քոթամպօլտան կէլմէլի տիր։

Ռուսիա նէ քէնտիսի սուլհ թալէպինէ թագատտիմ իտէպիլիր, նէ տէ պիթէրաֆ տէվլէթլէրտէն պիր թէվասսիթ գասդուլ իտէպիլիր։ Օլսա օլսա պու պապտ եալընըզ Ագէմանիա օ տա բէք խաֆիֆճէ պիր թէվասսիթ ըէնկի կէօսթէրէպիլիր ֆագաթ մուվաֆֆագիյէթինէ ըէք տէ իւմիտ իտէմէզ։ Չիւնքի Բրէնս Պիզմարգըն ագտէմը ամսլի իթթիհաաը սիլասէյէ ուզագտան եա եագընտան սէքթէ արիզիտէճէք էսպապ վէ վէսայիլտէն տայիմա իճթինապ իտիպ, մուհաֆազա վէ թէյեիտինէ էլտէն կէլէն ճաշտ վէ իգտամը տիրիզ իթմէմէքտէ տիր։

Վագտա Ռուսիա տէվլէթը բէք ալա պիլիր քի, Ագէմանիասըզ վէ Ավրսթրիասըզ պիր շէյ եաբայաճագ, վէ էն սօն միւքեալէմէ գարարլարընտա էվրօբանընը օ պիր տէվլէթլէրինին տէ պիրէր սէսի օլաճագ տըր, լաքին պու ճիւմլէ էմէլի պու տուր քի, ռուսլհ թալէպի երինէ պիլա թէվասսիթ Օսմանլրտան կէլսին։

Վէ պուչունտա Ռուսիանընը մագսէտի շու տուր քի, եանի, միթարէքէ վէ սուլհ միւքեալէմաթընտա, Օսմանլը-յա խայրըը օլարագ հէր նէ շարթ իճապ իտէճէքսէ, Էվրօբա տէվլէթլէրինին թաղէիգի իլէ օլմայրպ, իլլա Ռուսիանընը քէնտի գարիհէսինտէն նէշաթ իտէյօր կիպի կէօրթէրթմէք տիր։

Իմտի հանկը տէվլէթ թէրաֆընտան պիր թէվասսիթ ըէնկի կէօսթէրիլսէ, պու վագտէտէ մուվաֆֆագ տիչէմէյինտէն, Բէթրօպուրկտա գապուլ օլունամայաճագը տեր քեար տըր։

Վագտա Բէճնա տիչտիւքտէն սօղրա Օսմանլը-յա պիր ճէսարէթսիզլիք կէլմիշ օլապիլիր, լաքին իտատէի սուլհ իչիւն Օսմանլըտան Ռուսիատա լազըմ կէլէն ըէք պէօյիք ֆէտաքեարլըգլարընտա հէմէն վուգու պուլաճաղընա տայիր Ասիթանէտէ հէնիւզ պիր ալամէթ տէ, կէօրիւլմէմէքտէ տիր,

Պունա պիր էօրնէք տէ վերէլիմ, վէ ֆարզ իտէլիմ քի, իմբրաթօր Պուլղարիսթանընը չըմալ թարաֆը իչին օլսուն պիգ իտարէի մախսուսէ պիր իսթիգլալիեէթ թալէպինի, իտատէի սուլհա շարթ վէ էսաս պէեան իթմիշ օլսա՝ Պուլկարիսթանտա թունա իլէ Պալգանլար արասընտա օլան գալէլէրտէ Իսլամ մուհաֆազա ասքէրի պուլունտուգճա, իտարէի մախսուսէ վէ միւսթագիլ գապիք օլմազ։ Իմտի լազըմ կէլիր քի, Օսմանլըլար պու գալէլէ-լերի թախլիյէ իթթինլէր. լաքին պու գալէլէրին հիչ պիրի հէնիւզ նէ ալընմըշ տըր, նէ տէ էօյլէ զիեատէ բէք սըգրտա տըր։ Եալընըզ իբինճի վէ իւչիւնճիւ բատ-

տելլերտէ օլան Նիգօբօլի գալէսի, Ռուսիա թարաֆընտան զապթ օ-լունմուշ տուր. լաքին պունուն օ գատար էհէմմիյէթի եօգ տըր։

Էօթէտէ վիտին, Ռուսհուդ Սիլիսթրէ, Շումլա վէ Վարնա գա-լելերի հիյէթը ասլիյելերի իլէ Օս-մանը էլինտէ տուրուեօրլար։ Օս-ման բաշա վիտ նէհրի բիշկեա-հընտա թօբրադ թապեալար իլէ միսթահքէմ բլէշայը թէսլիմէ մէճպուր օլտու տէյի պու գալե-լերին տէ պիր պիրի արգասընա թէսլիմ օլունաճաղը մէմուլ օլու-նապիլիր մի։

Սթամպօլտա հիչ պիր վիւքէ-լա վէ էվլիայը ումուր եօգ տուր քի, պունա ըէյ վերէպիլին։ Պունտան էվվելքի մուհարէպելեր-տէ, Օսմանը ուզագտա օլան պա-զը մէմալիք վէ արազիլերինի Ռու-սիաեա թէրք իտէպիլտի. լաքին պու կիւնքի էվլիայը ումուր բէք էյի պիլիր քի, պու գալե-լերի թէրք իթմէք Օսմանը իչին պիր հայաթ վէ մէմաթ մէսէլէսի տիր։

Ռուսլար պունու պիլմէզ տէ-յիլլեր. ֆագաթ օնլարըն տա մաթլուպու պու տուր քի, պու տէֆա Շարգ մարազալարը պիր սիւրէթը գաթիյետէ հալլ վէ թէսվիյէ օլունսուն։ Էվվելքիլէր քի կիպի հէր չէյ եարըմ եարըմ վէ միւլէվվէս պիր հալտէ պըրա-զըլը իսէ, պիր գաչ սէնէ սօնրա պէյնէլ տէվլէթէյն երինէ պիր մուհարէպէ զուհուրի մէմուլ տըր։

Իմտի իլէրիւտէ մուհարէպէյի գապիլսիզ իթմէք իւզրէ, Ռու-սիա թէրաֆընտան պու մուհա-րէպէյնին տէվամը իչուն տահա հէր նէ սարֆիաթ հէր նէ ֆէ-աաքեարլըգ լազըմ իսէ, ճիւմլէ-սինի Ռուս միլլէթի կէօզիւնէ ալ-մըշ տըր, չիւնքի մէմուլ իթմէյօր քի Օսմանը, Ռուսիանըն մաթլուպ իտէճէյի գատար զայաթա բազը օլապիլսին, հաթթա մէմուլ իթ-մէք տէյիլ արզու տախի իթմէ-յօր։

Թէրճիմանը Էֆէնտի. Պալատէ մէշ-ռուհ միւթալաալարը եազան Թայ-մըզ զազէթասը տըր։

Ղազէթայը մէզքիւր պու մու-պահասալարը եազտըգտան սօղ-րա Բէթրօպուրկ զազէթասընըն պիր ուզուն պէնտինի տախի, պունա շահատէթ օլմազ իւզրէ զիյրինէ տէրճ իտէր։ Պէնտը մէզ-քիւրիւն տախի խիւլասասը շու տուր քի. «Ասիթանէտէ թապ օ-«լունան քեաֆֆէի Օսմանը զա-«զէթալէրի, ահալիյի վէ հիւքիւ-«մէթի հալա մուհարէպէնին տէ-«վամընա թահրիք իթմէքտէն «տուր օլամայօր. բէք ալա, պի-«զիմ (Ռուսլարըն) պունտան հիչ «ճանըմըզ սըգըլմազ, հաթթա «պիզիմ տէ արզումուզ պու տուր «քի, Օսմանըլը մուհարէպէյէ տէ-«վամ իթսին. վէ նէ օլաճագսա «օլսուն վէ հէր տէֆա օլաճաղը-«նա պիր տէֆատա օլսուն պիթ-«սին։ Ալէմտէ աղնասընը քի, Օս-«մանը սիլահ վէ խարապաթ «գուվվէթինտէն վէ գօրգուսուն-«տան պաչգա պիր վասէթա իլէ «Ռումէլիտէ տէ եաչայամայաճագ»։

Բէթրօպուրկ զազէթասը պուն-լարը եազտըգտան սօղրա, պու հալտէ արթըգ Ռուսիա տա մագ-սէտը [illegible] հիչ պիր վա-գըթ ֆարիզ օլամայաճագ տէր, վէ աչը ինայէթը իլահիյէյէ տէ իսթինատ իտէր։

Ղազէթայը մէզքիւրին պու ֆըգրալարը պիզէ տախի շայանը տըգգաթ օլմալը սըր, չիւնքի պու վարագա Ռուսիանըն ըսմի պէթ զազէթասը մագամընտա տըր, վէ եազտըգլարընըն սահիհ եա զայրը սահիհ օլմասը թէքլիֆ օ-լունան շու միւթարէքէյէ իպրազ իտէճէյի սուհուլէթ եա սուու-պէթին տէրէճէսինտէն աղնաշը-լապիլէճէք տիր։

ԷՐԶՐՈՒՄ

Լէվանթ Հէրալտ զազէթասը-նըն Էրզրումտէքի մուխպիրի պի-րի ալտիրանկա 27 վէ տիկէրի 31 քեանունի էվվել թարիխլէրիյէ ի-քի գրթա մէքթուպ կէօնտէրմիշ վէ շունլարը մէզքիւր զազէթա այնէն տէրճ իթմիշ իսէ տէ, մէ-քեաթիպի մէզքիւրէնին միւնտէ-րիճաթը բէք մուհիմմ շէյլեր օլ-մատըգը ճիհէթիյլէ, այնէն թէր-ճէմէսիյլէ զազէթամըզը տօլտուր-մագլըգը թէճվիզ իթմէմիշ օլտու-ղումուզտան, եալընըզ իքինճի մէքթուպունուն բէք մուհիմ-ճէ օլան ֆըգրալարը թէրճէ-մէ վէ նագլ օլունմուշ տըր։ Շէօյ-լէ քի,

Մօսգօֆլար 27 քեանունի էվ-վէլէ գատար, Էրզրում ճիվարընը-տաքի գարիյէլերի զապթ իթմիշ-լեր իսէ տէ, օնտան սօնրա, ճէ-սիմ պիր հարէքէթի ասքերիյէյէ թէչէպպիւս իտէմէյուպ, մէմուլ օլունաուզու վէճճ ֆուզրէ, Թրա-պուզան իլէ խաթթը իսթիլաթը-մըզը տախի քէսէմէմիշ օլտուգլա-ըընտան, Էրզրումտէն բէք չօգ ֆամիլեալար Պայպուրթա կիթմէք իւզրէ պուրատան չըգապիլմիշլեր տիր։ Տիւնքի կիւն ճիվարլարտա վուգու պուլան կէչթիւկիւզա-ըըմտա 7—8 թապուր գատար ասքեր կէօրէպիլտիմ իսէ տէ, պունլարըն նէ իլէ մէշղուլ պու-լունտուգլարընը էյիճէ անլայա-մատըմ Զաչուտլարըն կէթիրտիք-լերի խապերլերէ նազարէն, Ռուս-լար հէնուզ Էրզրումուն էթրա-ֆընը լայըգը վէճճ իւզրէ թահ-քիմ վէ թէճճիզ իտէմմիշլեր տիր։ Կէրչի օվալարտա մէճմուէն 12—16 գատար բիատէ վէ 4—6 գա-տար տա սիւվարի թապուրլարը վար իսէ տէ, հարէքէթէ մուպա-շերէթ իթմէք իւզրէ, Արտահան-տան կէչէճէյի մուգարրեր օլան իքի ֆըրգա ասքերին տահա վի-ռուտինէ պէքլէնիեօր։ Ընճագ կէօրիւնիւր քի պունլար տա, եօլ-լարտա պուլունան քէսրէթի պէրֆտէն տօլայը բէնէք ճիհէթ-լերինտէ տուչարը միւչքիլաթ օլ-մուշլար տըր։

Ճէնէրալ Հէյման իլէ էրքեա-նը հարպը, Հինցէ գարիպ թաֆ-թա նամ գարիյէտէ եէրլէշմիշլեր տիր։ Հինց գասապասընտա, Ռուս-լար թէտապիրի թէտաֆիիյէյի լայըգը վէճճ իւզրէ իթթիխազ ի-լէ, Էրզրում եօլու իւզերինէ նա-զըը օլան թէբէլերին իւզերինէ 40 գատար թօբ եէրլէշտիրմիշլեր տիր։ Շու հալէ նազարէն, Ռուսլար Թիւրքլերին Էրզրումտան չըգըպ, պիր հիւճիւմ իթմէլէրինտէն ի-հթիրազ իթմէքտէ տիրլեր. Լօրիս Մելիգօֆուն եէկէնի, տիկէր Մէ-լիգօֆ մութթասըլ Էրզրումճիվա-ըընա քէչֆէ չէգմագտա տըր։

Գազագլար քէօյլերտէ պուլ-տուգլարը հայվանաթը ախզ ու իղթինամ իտիյօրլար, կիրտիքլերի գէնրիյելերին ահալիսինի սօյուպ, էրզրումուն մուհասէրէ միւտտէ-թինի գըսալթմագ իւզրէ, Էրզր-ումէ գօվալայօրլար։ Եէնի գօ-մանտանըմզ իսմայիլ հագգը բա-շա, հէր կէօնէ ֆէտաքեարլըզը-ն իճրասըյլա, զախիրէմիզին թէզ-եիտ վէ իդմալինէ զայրէթ իտէ-յօր։ Ահմէտ թիւճճարը, իրանա նագլ իթմէք պէհանէսիյլէ չիմ-տիյէ գատար պիր չօգ զախիրէ նագլ իթմէքտէ պուլունմուշլար իսէ տէ գօմանտան բաշա չիմտի պու միսիլլու ֆիրաճաթը տախի մէն իթմիշ տիր։

Ռուսլարըն Ալաճա տաղտաքի մուզաֆֆէրիյէթի, Մուխթար բա-շանըն պէթաէթինտէն նաչի օլ-մայուպ, պիր թարաֆտան քէնտի ասքերինին մըգտարը թէնագուս իթտիյինտէն տիկէր թարաֆտան, միւչմէնին կիւմրիւյէ ճէսիմ պիր գուվվէթ թէրագգիւմ իթտիրմէ-սինտէն։ Վէ պու գուվվէթէ մու-դավէմէթ գալպիլ օլմամասընտան նէչէթ իթմիշ իսէ տէ։ մա մաֆիհ Մուխթար բաշա հազրէթլերի եի-նէ գալան ասքերիյլէ մունթա-զամաճ քէնտինի էրզրումէ աթա-պիլմիշ տիր։

Վանա կէօնտէրիլէն զախիրէ վէ մուհիմմաթ եօլտա տիւչմէնէ թէսպտիւֆ իթտիյի ճիհէթլէ էր-զրումէ ավտէթ իթմիշ տիր։

Պու կիւն այլնան մալիւմաթէ նազարէն Հինցի Ռուսլար քեամի-լէն զապթ իթմիշլեր տիր։ Թէվֆ եօլունտան իլերլէմէքտէ օլան տիւչմէն օրտուսու, գարչըսընա, Մուշ, վէ Պիթլիս, վէ Վանտա պուլունան ասաքիրի Օսմանիյէ ի-լէ, Պաշը պօզուգ քիւրտլեր, վէ Պաղտատտան կէլէն ասքերին պիր գըսմը չըգաճաղընտան, Ռուսլա-ըրն շու հարէքէթինէ մանի օլա-ճագլարը մէմուլ օլունույօր։

Ճէնէրալ Տեր Ղուկասօֆ Ա-լաշկերտ գազասընտա օլուպ, Վան եօլունու գօլլամագտա տըր։

Լօրիս Մելիքօֆ Հասան գալե-տէ տիր, եօլլար գար իլէ գաբլը տըր, ֆագաթ հավա պիրազ եու-մուշամըշ տըր։

—==—

Բէթրսպուրկ 3 քեան. սանի. Կրան տիւք Նիգօլա իմբէրաթօ-րա աթիտէքի թէլէկրաֆը չէք-միշ տիր.

Պօկօթ 2 քեան. սանի։ Օրտու-ղայա Օսմանը թապուրլարը իմ-տատա կէլտիքլերինտէն, կէրի չէքիլմէյէ մէճպուր օլուպ քէն-տիլերի տէ աղ թէլէֆաթ վէր-մէտիլեր։

Գարատաղլըլարըն իւչ գօման-տանլարընտան պիրի, սերտար Կը-ռուիչին պէշ գուրշուն վէ տէօրթ պըչագ եարաը եէտի. Բէրօ վէ Սթէֆան Մաթանօվիչ իքի գար-տաշ վէ Հէրսէք զօրպալարընընն սէրկէրտէսի տախի աղրրճա եա-բալանտըլար. մուհարէպէ պէշ սաաթ սիւրիւպ, Գարատաղլըլար էօլիւ վէ եարալը եէտի եիւզ գատար զաեաթ վէրտիլեր։ Վու-գօվիչ գօմանտասընտա օլան օն թապուր Գարատաղը ուզագտա օլտուգլարընտան, վագրթլըճա Ցուկայա իմտատա կիտէմէտիլեր։ Եալընըզ կօրանօգօ թէրաֆընտա օլան եէտի թապուր Գարատաղը ուֆագ թէֆէք Օսմանը միւֆրէ-զելերինէ թէսատիւֆ իտերէք, պունլարը Մուրաթօվիչ թէրաֆ-լարընատագ գօվալատըլար։

Օ կիւնիւ Սիւլէյման բաշա Քը-րիսթաչ գալէսինէ սահիպ օլտու-իսէ տէ, ասքերի ճանսիբարանէ հարպա սալտըրմըշ օլտուղունտան-լարըմըզըն քէմալի մուվաֆֆագը-յէթլէ, Պալգանլարը կէչմիշ օլ-տուղունու, զաթը իմբէրաթօրի-նէ պէեան իթմէքլէ միւֆթէխիր օլուրում։ Հէր տիւրլիւ միւչքիւ-լաթէ սէքիզ կիւն զալէպէ իթ-տիքտէն վէ քեանունի էվվելին 31-ինճի կիւնիւ ագշամա գատար չէտիտ սուրէթտէ ճէնկլէշտիք-տէն սօնրա, ճէնէրալ Կուրգօ Սօ-ֆիա վատիսինէ էնմիշ, վէ Թիւրք-լերին ֆիրար իլէ թէրք իթտիք-լերի թաշ քէսէն նամ մահալի զապթ իթմիշ տիր։

Տիւշմէնի գօվալայա գօվալայա, Արապ գօնագ, Շանտօրնիգ, վէ Գօմօրցա տէրէլէրինի զապթ իթ-տիք։ Ճէնէրալ Կուրգօ պիզզաթ Սօֆիա իւզերինէ եիւրիւյօր։

Թէլէֆաթըմըզ 700 մագթուլ վէ մէճբուհտէն իպարէթ տիր։

Քեանունի էվվելին 18 ինճի կիւնիւ Սբրպլար Բիրօթտա բէք գանը մուհարէպէ իթմիշլեր տիր, 12 թապուրտան միւրէքքէպ օ-լան Օսմանը ասքերի Սօֆիայա չէքիլտիլեր. տէօրթ կիւն զարֆընտա 900 ասքեր թէլէֆ իտիպ, 24 թօբ վէրտիլեր։ Գօմանտան-լարը եարալանըպ ասքերի պը-ըրագտը։ Սբրպլարըն թէլէֆաթը 700է պալիզ օլմուշ տուր։

—Բէթրսպուրկ 2 քեանունի սանի։ Կօլօս կազէթասը Լօնտրա-տա թապ օլունան, վէ Ինկիլիզ վիւքէլասը թարաֆտարը օլան Տէյլի Նիւզ վէ Մօրնինկ Բօսթ զազէթալարընընն Ռուսիա վէ Ռու-սիալըլարըն իհթիրամ վէ իթիպար իթտիքլերի զէվաթ հագգընտա գուլլանմագտա օլտուգլարը լի-սանը չէտիտի տէրմէեան իտէյօր։ Նուվօ Թան զազէթասը, Թիւրք թարաֆտարլարընընն արզուլերի մուճիպինճէ, Ինկիլթերրա իլէ Ռուսիա պէյնինտէ, պիր մուհա-րէպէ վուգուունտան պահս իթ-տիյի սըրպատա, Ռուսիանընն տա էվրօբա տա միւթթէֆիգ պու-լապիլէճէյինի տէր խաթը իտէ-յօր։

Վիէննատան կէլէն պիր թէլէկ-բաֆ մապինէ նազարէն, Պապը Ալի իսթիգլալիյէթի տէվլէթ մատտէսինտէ բէք զիեատ բսրար իթմէյիպ, Սբրպա վէ Գարատա-ղա տախի միւսալէհէթ թէքլիֆ իթ-մէկէ մէյլ կէօսթէրիեօր։

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ՐՈՒՄԷԼԻ ՃԻՀԷԹԻ

ԳԱՐԱՏԱՂ ՄՈՒՀԱՐԷՊԷԼԷՐԻ

(148 նումերտան տէվամ)

տան վ. Զէթա նէհրի քէնարընտան իլէրի կէլէճէքտի։ Իշթէ պէօյլէ Օսմանը իւչ թէրաֆտան Գարա տաղըն էթրաֆընը սարբպ կիթտիքճէ տարա պօղաճագտը։

Գարա տաղլըլարտա իսէ անճագ եէրմի սէքիզ պին ասքեր վարըտը։ Գարա տաղ ասքէրլէրինտէն հէր պիրինին էլինտէ պիրէր ալա թիւ-ֆէնք, պիրէր ըբվօլվեր վէ պիրեր գամա վար ըտը։ Լաքին էրպասը հարպա ըանա մալիւմ օլտուղու վէճճ իլէ պէօյէ եիւքսէք գայա-լար արաոընտա ճէնկ իտէն պիր նէֆիէր, աչաղըտան իւզերինէ հիւ-ճումմ իտէն նէօրթ նէֆիերէ գարշը գօյապիլիր, վէ պու ճիհէթլէ Գա-ըա տաղ ասքերի հէր նէ գատար սայըտա աղ իսէլեր տէ գուվվէթ-տէ Օսմանը գուվվէթի իլէ միւ-սավի իտիլեր։ Բրէնսին գայընը բէ-տերի Վուգօվիչ եիրմի իքի թա-պուր տսքեր իլէ Գրիսթաչ թէրա-ֆընա թային օլունուպ վէ բրէնս քէնտիսի տախի օն թապուր աս-քեր իլէ Օսթրօկ թէրաֆընտա Նիք-չիչ բիշկեահընտա պուլունտու։

Գրպլէ թէրաֆընտա Գաօա տաղ Սէնաթօ մէճլիսի ըէիսի Պոժօ Բէթ-ըօվիչ եիրմի թապուր ասքերլէ Ալի Սայիպ բաշայա մուգավէմէ-թէ թային օլունտու։

Բրէնս Նիքիթա եալընըզ Շարգ թարաֆընա օ գատար էհէմմիյէթ վէրմէյիպ, օրատա օլան Մէհմէ-մէտ Ալի բաշայա գարշը եալընըզ իւչ պին գատար ասքերի պօղաղ-լարընն մուհաֆազասընա թային իթմիշ իտի։

Յունիսին պիրինտէ մուհարէ-պէյէ մուպատէրէթ օլունտու, քի հիչ էվրօբա մուհարէպէլէրինէ պէնզէր պիր շէյ տէյիլ իտի։

Իլք էվվել Օսմանլըլար Շըմալ-տան տա Գրպլէտէն տէ հիւճիւմ պաշլատըլար. Սիւլէյման բաշա Նիքշիչ գալէսինէ էրզադ եէթիշ-տիրմէք իւզրէ իւչ պին պարկիր եիւքիւ մէքիւլաթ վէ միւհիմմաթ իսթիսհապը իլէ Ցուկա պօղազը կէչիտլերինէ տօղրու թէվէճճիւհ իթտիքտէ Քրիսթաչ իսթիհքեա-մաթը էօնիւնտէն կէչսէյէ մէճ-պուր օլտու։

Գարատաղը, պուրալարտա ֆէն-նը հարպճա հիչ պիր թէտպիր գուլլանմայըպ, ճասուսլարտան իղֆալ օլունարագ Օսմանը աս-քերինին հարէքէթինտէն տախի մալիւմաթը օլմատըգընտան, գօ-մանտանլարը Բէթար Վուգօթիչ մայէթինտէ օլան ասքերին եէտի թապուրունու կօրանօգօ թէրա-ֆընա կէօնտէրմիշ վէ քէնտիսինէ օն թապուր ալըգօյուպ Գրիսթա-չա եալընըզ պէշ թապուր կէօն-տէրէպիլմիշ իտի, Օսմանլըլար իսէ էն պէօյիւք գուվվէթլերինի պու Գրիսթաչ թէրաֆընա թէրաքիւմ իթտիրիպ, Բիվա վէ Կօրանօգօ թէրաֆընա բէք աղ ասքեր սէվգ իթմիշլեր իտի։

Յունիսին տէօրտինտէ թիւրք-լեր հիւճիւմէ պաշլատըլար վէ սէքիզ բարէ Գրուբ թօբու իլէ սէրիան պիր թապեա թէտարիք իթտիլեր իսէ տէ, Գարա տաղը-լար տա ճինպէրինէ մախսուս պիր շէճաէթ իլէ պունլարա մուգա-վէմէթ իտիպ, խայը թէլէֆաթ վէրտիրտիլեր։ Լաքին արգա ար-գայա Օսմանը թապուրլարը իմ-տատա կէլտիքլերինտէն, կէրի չէքիլմէյէ մէճպուր օլուպ քէն-տիլերի տէ աղ թէլէֆաթ վէր-մէտիլեր։

Գարատաղլըլարըն իւչ գօման-տանլարընտան պիրի, սերտար Կը-ռուիչին պէշ գուրշուն վէ տէօրթ պըչագ եարաը եէտի. Բէրօ վէ Սթէֆան Մաթանօվիչ իքի գար-տաշ վէ Հէրսէք զօրպալարընընն սէրկէրտէսի տախի աղրրճա եա-բալանտըլար. մուհարէպէ պէշ սաաթ սիւրիւպ, Գարատաղլըլար էօլիւ վէ եարալը եէտի եիւզ գատար զաեաթ վէրտիլեր։ Վու-գօվիչ գօմանտասընտա օլան օն թապուր Գարատաղը ուզագտա օլտուգլարընտան, վագրթլըճա Ցուկայա իմտատա կիտէմէտիլեր։ Եալընըզ կօրանօգօ թէրաֆընտա օլան եէտի թապուր Գարատաղը ուֆագ թէֆէք Օսմանը միւֆրէ-զելերինէ թէսատիւֆ իտերէք, պունլարը Մուրաթօվիչ թէրաֆ-լարընատագ գօվալատըլար։

Օ կիւնիւ Սիւլէյման բաշա Քը-րիսթաչ գալէսինէ սահիպ օլտու-իսէ տէ, ասքերի ճանսիբարանէ հարպա սալտըրմըշ օլտուղունտան-լարըմըզըն քէմալի մուվաֆֆագը-յէթլէ, Պալգանլարը կէչմիշ օլ-տուղունու, զաթը իմբէրաթօրի-նէ պէեան իթմէքլէ միւֆթէխիր օլուրում։ Հէր տիւրլիւ միւչքիւ-լաթէ սէքիզ կիւն զալէպէ իթ-տիքտէն վէ քեանունի էվվելին 31-ինճի կիւնիւ ագշամա գատար չէտիտ սուրէթտէ ճէնկլէշտիք-տէն սօնրա, ճէնէրալ Կուրգօ Սօ-ֆիա վատիսինէ էնմիշ, վէ Թիւրք-լերին ֆիրար իլէ թէրք իթտիք-լերի թաշ քէսէն նամ մահալի զապթ իթմիշ տիր։

Տիւշմէնի գօվալայա գօվալայա, Արապ գօնագ, Շանտօրնիգ, վէ Գօմօրցա տէրէլէրինի զապթ իթ-տիք։ Ճէնէրալ Կուրգօ պիզզաթ Սօֆիա իւզերինէ եիւրիւյօր։

Թէլէֆաթըմըզ 700 մագթուլ վէ մէճբուհտէն իպարէթ տիր։

Քեանունի էվվելին 18 ինճի կիւնիւ Սբրպլար Բիրօթտա բէք գանը մուհարէպէ իթմիշլեր տիր, 12 թապուրտան միւրէքքէպ օ-լան Օսմանը ասքերի Սօֆիայա չէքիլտիլեր. տէօրթ կիւն զարֆընտա 900 ասքեր թէլէֆ իտիպ, 24 թօբ վէրտիլեր։ Գօմանտան-լարը եարալանըպ ասքերի պը-ըրագտը։ Սբրպլարըն թէլէֆաթը 700է պալիզ օլմուշ տուր։

—Բէթրսպուրկ 2 քեանունի սանի։ Կօլօս կազէթասը Լօնտրա-տա թապ օլունան, վէ Ինկիլիզ վիւքէլասը թարաֆտարը օլան Տէյլի Նիւզ վէ Մօրնինկ Բօսթ զազէթալարընընն Ռուսիա վէ Ռու-սիալըլարըն իհթիրամ վէ իթիպար իթտիքլերի զէվաթ հագգընտա գուլլանմագտա օլտուգլարը լի-սանը չէտիտի տէրմէեան իտէյօր։ Նուվօ Թան զազէթասը, Թիւրք թարաֆտարլարընընն արզուլերի մուճիպինճէ, Ինկիլթերրա իլէ Ռուսիա պէյնինտէ, պիր մուհա-րէպէ վուգուունտան պահս իթ-տիյի սըրպատա, Ռուսիանընն տա էվրօբա տա միւթթէֆիգ պու-լապիլէճէյինի տէր խաթը իտէ-յօր։

Վիէննատան կէլէն պիր թէլէկ-բաֆ մապինէ նազարէն, Պապը Ալի իսթիգլալիյէթի տէվլէթ մատտէսինտէ բէք զիեատ բսրար իթմէյիպ, Սբրպա վէ Գարատա-ղա տախի միւսալէհէթ թէքլիֆ իթ-մէկէ մէյլ կէօսթէրիեօր։

Էրզրումն ըէք եադընտա ալընաճաղը մէմուլու գավի տիր։

—Պերլին, 2 քէղա։ Թէէմին ջլանտուզունա կեօրէ, Ռուսիա Պէրէք Ռումելի վէ կէրէք Անատոլու ճանիպլինէ թոպթիի սիլահ իթմէք վէ սուլհուն միւզաքերա թընա կիրիշմէք պրուսսունդա պուլունուեօր։

—Լէնդրա, 2 քէղա։ Պրատֆօրա թիճարէթ մէհքէմէսի փէ Լիէր թիճարէթ մէհքէմէսի, Ինկիլթէրրանըն հալը պէթարֆիտէն այրըլմաս